

Գ. Ե. Ա. Ր. Գ. Ս Թ Ե Ֆ Ե Ն Ս Ը Ն Ի

ՀԱՐԻԿՐԵՄԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ

Յունիսի 9ին բողոք Անդղիոյ մէջ մեծամեծ հանդէմներով հոչակուեցաւ գէորգ Սթէֆէնսընի հարիւրեմեան տարեգարձը, հեղինակ շոգեշարժ դործեաց, ծնած յամին 1784 յունիսի 9ին։ ի Հոռվլ երկամթուղեաց կայսարանին մէջ 'ի պատիւ իրեն յիշատակի քար մը կանգնուեցաւ։

Այս դարուամէջ ոչ որ յօդուու մարդկութեան այնպիսի բարերարութիւնն մը ըրած է՝ ինչպէս Սթէֆէնսըն, իր դիւտովը, հրատարակեց խաղաղութեան և աշխատութեան յաղթանակը, ստեղծելով իրենց 'ի յատագովութիւն, անշափ բազմութիւն շահուց, թէ մեծատանց և թէ աղքատաց համար. դիւրացներով ժողովրդեան հաղորդակցութիւնքը, իրենց սորվեցուց մէ կզմէկ յարգել և սիրել Ռյշափ սովեր արգիլուեցան, մըշափ ձախորդութիւններ շուտափ գարմանեցան, վիշապային կրակին շնորհիւ զոր անդղիացի ճարտարագործը կապեց մարդկանց կառքին հետ որպէս զի զործունէութեան ծառայեցընեն,

Ցպագրութիւնը պէտք չէ զանց ընէ իրեն ներկայացած առիթմները մեծամեծ մարդկանց յիշատակը գովիլու համար, որը ճշմարտապէս մարդկութեան բարեացապարզը եղան. ուստի շենք ուղեր թողուլ անցնիլ Սթէֆէնսընի հարիւրեմեան տարեգարձը առանց յիշելու իր ազնուական կենաց նախնական գործերը, զարմանալի օրինակ քաջասրտութեան և յարտեսութեան 'ի բարի, կը քաղենք Սամուէլ Սմայլի զրած ճոխ կենսագործութիւնը որոն եղաւ, հարիւրեմեան տարեգարձին պատճառաւ։

Գէորգ Սթէֆէնսըն ծնաւ Անդղիոյ պատիւ Վլյամ գիւղին մէջ և նիւքասլ

քաղքին ածիահանկին մօտ։ իր հայրը ականահատ մ'էր, որ ողորմելի ուսիկով մը կ'ապրէր, և գէորգ իր վեց որդոց երկրորդը եղաւ, Հաղիւ հասակը առաւ, անկէ ուղեց օգուտ քաղել, և իր առաջին պաշտօնը եղաւ կովերը արածել։ Շուտով ընդունուեցաւ աշխատելու ածիահանկից մէջ, ուր նրամիտ հանճարովն և եռանդեամբ մեծաքայլ յառաջադիմեց, այնպէս որ տաննեօթը տարեկան իր հօրմէն աւելի մեծ պաշտօն մը կը վարէր։ Սակայն տեսնելով իր տղիտութեան պատճառած վտանգը, տամնեութ տարեկան սկսու. կարդալ և գրել սորվիլ հանգստեան ժոմուց մէջ, և քիչ ժամանակուան մէջ գիտութեան նախակրթակը սորվեցաւ։ Քանառումէկ տարեկան ամուսնացաւ։

Երրոր Սթէֆէնսըն երեսուններեք արբեկան էր, 1814ին իրմէ հնարած պղողիկ, դանդաղ, նախնական շոգեշարժ գործիք մը սկսաւ ընթանալ, ածխոյ փոխադրութեան համար, բովքին երկամթուղոյն վրայ։ Այս մեքենան և ուրիշ ասոնց նմանները քանի մը տարի տեսեցին, առանց շատ ուշ դրուելու, և այն ժամանակ շատ փորձեր ըրաւ, և կատարելագործեց իր գիւտը։ Վերջապէս. կրցաւ զայն փորձով ցուցնել մեծագոյն փորձիքներով, օգնութիւն գտնելով հանճարեղ դրամատիրովմէ մը՝ կառոյց երկամթուղի մը ածխաբեր երկիրներու մէջ, միշտ ածխոյ փոխադրութեան համար, վասն զի այն ատեն և ոչ իսկ երազի մէջ կը մըտածուէր, զայն ճանապարհորդաց փոխադրութեան ծառայեցընելու։

Երկամթուղոյն զիծը շնուեցաւ հանգերձ օրագրաց ծաղրածութեամբ և ճարտարապետաց ընդղիմազրութէ։ Սթէֆէնսըն արուեստէն չէր, չէր կըր-

Թուած ճարտարապետութեան մէջ .
անոնք չէին ուզեր քննութեան առնուլ
և ոչ իսկ տեղեկութիւն ստանալ իր
փորձերուն վրայ : ինչ որ կ'առաջար-
կէր ընկել , իրեն ամեն կողմանէ և ան-
հնարութիւն ու կը ցուցնէին մարդիկ :
Շողեցարժ գործի մը չէր կրնար ընթա-
նալ ժամը տասուերկու մըոն , յետո
պիտի վանուէր հովէն , և այն , և այն :
Անապարծ իմաստակ մը աւելի առաջ
դնաց , և յանձն առաւ նախաճաշի
տեղ մէքենայի անիւ մը ուտել , եթէ
կարենոր մէկ ժամուան մէջ տասը մը-
զո՞ն ընթանալ շոգեցարժ գործիք մը :
Այլ շատ ժամանակ չանցաւ որ Գէորգ
Սթէֆիէնսըն և իր Հառուերդոս որդին
հասարակոց ներկայացուցին Ռուքէդ
անուն հրթիւն (Փիէնք) որ այնպէս
արագութեամբ կ'ընթանար որ երկու
վայրկնի մէկ մէկ անդդիմական մըն
կը կտրէր , և այս եղաւ նախամայր
մեր օրերուն երեսելի և կարող շոգե-
շարժ գործեաց : Այն ատեն Սթէֆիէն-
սըն առաջարիեց ճանապարհորդները
փոխազդելու ժառայութիւնը , և ար-
տասանեց իր երեսելի կանխասացու-
թիւնը , որուն վրայ այն ժամանակ շատ
ծաղրածութիւններ ըրին , այսինքն թէ
կը մօտենար այն օրը յօրում աւելի
քիչ պիտի արժէր գործաւորի մը եր-
կաթուղիով ճանապարհորդել քան
ուսքով :

Յամին 1824 Մէնչչոդ և Լիվրուլ
քաղաքաց քամի մը զլիսաւոր դրամա-
տեարք առաջարկեցին երկաթուղի մը
հաստատել հանդերձ տեղաշարժ գոր-
ծիքներով , ճանապարհորդները փոխա-
դրելու համար : Սակայն այս ինդիրն
խորհրդարանին ներկայան ալով , մեր-
ժուեցաւ շատ ուժով ընդ գիմացան կա-
ռաց , ջրանցից և երկիրներու տեարք ,
և Սթէֆիէնսըն , վատահամբաւ ըլլա-
լով իրեն հակառակորդ զլիսաւոր ժար-
տասանէն , բոլորովին լքաւ : Նաև իր
բարեկամներէն շտաբերը ալ իր վրայ
հաւատք չունեցան , և այս իր կենաց
մէջ տիսուր պարբերութիւն մը եղաւ :
Բայց գործոյն շարժիչը այսպէս շուտ

յաղթուած չհամարեցան իրենք զի-
րենք . յետագայ ժողովոյն մէջ ներկա-
յացուցին առաջարկը , և այն անգամ
ընդունելութիւն դառ ժողովոյն եր-
կու կողմերէն ալ : Անմիջապէս Սթէ-
ֆիէնսըն զլիսաւոր ճարտարապետ ա-
նուանեցաւ : Երկաթուղուոյն շինութեան
աշխատանկները ծանր էին , և մեծա-
մեծ դժուարութիւններ կ'ընծայէին :
Օրինակի համար , կար ընդարձակ ,
ճախնային կիզահուզոց հանք որ , որ Զէդ-
մոս կը կոյուէր . այս ճահճին հօտ հաս-
տատուն ճամբայ մը պիտի շինուէր :
Թէպէտ և մեծամեծ ճարտարագործք
զայն համարեցան ձեռնարկ մը զոր ող-
ջամիս մարդ մը յանձն չէր առնուր ,
սակայն Սթէֆիէնսըն անդրդուելի կեր-
պով շարունակեց , և հետեանքը այն
եղաւ որ ճախնային երկաթուղին գծին
լաւագոյններէն մէկն եղաւ : Լիվրու-
լէն մինչև Մէնչչոդ եղած երկաթու-
ղոյն կատարումը , եղաւ սեպտեմբերի
1830ին , և Սթէֆիէնսընի կենացը մէջ
յաղթական պարբերութիւն մը եղաւ :
Այն գծին բացումը աղդպային դիպուած
մը համարուեցաւ , և մեծ հանդիսով
հոչակուեցաւ , առաջիկայութիք վել
լինկթոն զբախն , Պաշտօնէից Ժողովոյն
նախագահին և ուրիշ մեծամեծ մարդ-
կանց : Այն օրուընէն ՚ի վեր տեղաշարժ
գործեաց դէմ հակառակութիւն նուա-
զեցաւ , մինչև բոլորովին դաղթեցաւ ,
այնպէս որ մեզի համար ներկայ վիճա-
կիս մէջ ծաղրական կ'ըլլայ այնպէս մը .
տածելի իսկ : Այն ժամանակ ուրիշ շատ
գծեր սկսան շինուել որոնց շինութեան
համար միշտ կ'ապաստանէին Սթէֆիէն
սըններու :

Յամին 1845 իր Պեճիոյ մէջ ըրած
ճանապարհորդութե ժամանակ , Սթէ-
ֆիէնսըն մեծ հանդիսով ընդունուեցաւ
Լէորուլ թագաւորէն և իր ժողովրդե-
նէն , և շատ ախորժեցաւ տեսնալով
Պրիքսէկի ժողովրդական պալատին
մէջ իր համբաւաւոր Ռոբքէթ մեքե-
նային օրինակը : Քիչ մը ժամանակ ա-
ռաջ քաշուած էր իր արուեստին գոր-
ծունեայ հոգերէն : իր տեղը որգույն

թողլով : Արդէն հարստացած էր, և կրցեր էր գնել տուն մը կեզրնական կոմումիւններուն մէջ, որուն մէջ կանցընէր իր երջանիկ և պատուեալ օրերը : Այս մարգս մարմար և բարոյապէս կորսվի, թռչունները սաստիկ կը սիրէր . Համբերուվեժեամբ կը մշակէր իր պարաեզր, և իր հաւատքը հանքածխէն և շողիէն վերջը, ծաղիկներուն, պտուղներուն, և իր զանազան դիւտերուն մէջ դրած էր : Շատ դիրք կարդալ չէր սիրեր, իսկ խօսակցութիշն շատ կ'ախորժէր : Թէպէտ և ամեն բանէ առաջ ճարտարապետ, այլ նաև

խորին մտածող էր գիտնական խնդրոց մէջ, և գրեթէ ամեննեին չկար հայեցող զական փիլիսոփայութեան և կամ խորին իմաստութեան առարկայ մը, յորում ինքը գործածած շվելար մոտաց կարողութիւնները նախնական և ընդարձակ գաղափարներ կազմելու նըկատմամբ :

Մեռաւ 1848ին օդոսոսու 12ին 'ի Զէսթրֆիլտ, մեծարեալ, սիրեալ և ողբացեալ . իրեն 'ի յիշատակ շատ արձաններ կանգնուեցան, որոնցմէ վերջինը չէ նաև Դուրինի շոգեկառաց կայարանին դիմացինն :

ՀԱՆԴԵՍ ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԾԱՌԱՎԱՍՏԵՐՈՒԹԵՒՆ ԱԽԵԱՏԻ

(Ճես Գր. Բ, էջ 169) .

Դ Ե Ռ Ա Խ Ե Դ .

Հրիտակ. — Մարքեզէն եկած լուրեր :

Մարքեզուհայուն շատ մեծ հետաքրքրութեան նիւթ եղաւ Ֆորմանի ասացածն, և կը փափակր գիտել թէ ով է արգեօք հրամանատարին հրիտակատարն . այն կտակն որ զինքը մոխ ժառանքութեան մէ մը կը զգիկը՝ շատ ցաւալի բան էր, ուստի փայտ դրան որ ասոր վրեժմ Տիւպուայէն առաջ առաջ առաջ . ուստի ուժով մը զանակին ժապաւածն բառաւածն բաշեց : Աննա յառաջ նետուեցաւ որ երթայ Տիւպուա կոյէ, բայց մայրն չեխերով մէկ դի հրեց զինքն . մայրն ու գուստորն մէ և նոյն կաստածի ճինքն : Աննա առաջ էր Ֆորմանի իր վրայ նետած ինխոս ու պայտնալց հայեցուածն և նորա արհարմանքական ու զայրացած նայուածքէն՝ կը կասկածէր թէ իւթեան ինքն է Ֆորմանի ասացած երջանիկ անման . մարքեզուհան աշ հրամանատարին Աննայի վրա ունեցած մէրն դիտելով՝ որչափ աւ իւր էրկան վըրոյ անհանկան իր սակայն իր զայրացած ցաւաց մէծագոյն մասն այնպիսի ժառանքութեանէ մը զգկուած լինելուն համար էր : Զանգակն զարնուածին պէտք ծառաներն են ներա վարեցին :

— Տիւպուան ուը է, ասաց մարգեթուհին :

— Տիւպուան հոս չէ, տիկին :

— Քայլուծ պէս թող հոս բայ . չեք գիտեր մար է :

— Այս, ամիկն, կարծեմ:

— Հատ լաւ, գնացէք ասացէք որ շուտ գոյ : Ծառանելն գուռու ելին, ու Աննա ապշած մօրն հեռ մնաց որ իրեն գառնալով ասաց . լուցին, օրիորդ, Ֆորմանի ասացածն :

— Այս, ամիկն, յաւասմ որ Աստուած վէհանձն պաշտպան մի առած է իմ հօրու :

— Ես ալ նոյնն կը յաւսամ, իմաց ինչ առես ու մեծ գեղարդ համար, իրեն յարաջադրոյն պատրաստած կատակն և թօզած ժոռանքու . թեանն վրայ :

— Ինչ կարեմ ասել, տիկին, հազիւ թէ այս ասացած բառերդ կը հասկամ :

— Մէ թէ ինքն քեզ իորհուրդ հարցուցած չէր :

— Ինձ, տիկին :

— Նորա միաբն չէիր գիտեր, քեզ բան մի իմացուցած չէր :

— Երբ Աննա պատասխան պիտի ասր, Տիւպուան ենքն մեռաւ : Տիկինն բարկացած մայնով մի հրայաց որ եղածն մանրամատն պատմե . իսկ սպասարկութիւնը բանի մի վրայ ցարանող մարդուն մի հանդարտաւթեամբ՝ շուտուող նորա հրամանն կատարեց, ու հասաւատ մայնով մի պյասիւ սկըսաւ խօսիլ . « Տիկին, հրամանատարին կամքն